



ՀԱՅԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ  
ՀԱՅԵՐԸ ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ  
ՄԱՏԵԽԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԵԶ

Վ. Ա. Թ Գ Ա Ն Գ Կ Ո Ր Գ

կենսագրական . — Կորկիւռայի հետաւէտ  
կղզին - այժմ Քորփու կոչուած - Հայ մը տե-  
սած է իր եպիսկոպոսական գահուն վրայ .

Վարդան Գևորգը :

Հայերը աւելի թեկնածուներ ունեցած են բիւզանդիոնի  
քաղաքական իշխանութեան մէջ՝ քան եկեղեցականին . պատ-  
ճառը բացայացտ է . — Կրօնական խարութիւնը :

Առաջին անգամ Ե դարուն Կ. Պօլիս հայ պատրիարք մը կ'ունենայ .

Արշակը, (404 յունի 26-405 նոյեմբեր), օժտուած անձնաւորութիւն՝ բայց յաջորդ  
ՆՈՅԵՄԲԵՐ - Թիի ԺԲ. 1908

Ասկերերանի՝ աննշան համարուեցաւ, Զուկ տիտղոսն աստանալով իր անարիւն քարոզներուն համար:

Թեոփիյակոս (933 փետր. - 956 փետր.), Վասիլ Արքակունույ ցեղէն՝ միայն դիւանագիտական նպատակներու համար պատրիարքական գահը հրաւիրուեցաւ. իր ընարութեան պատճառը լաւ ըմբռնած, sportի սիրահար, պալատականի կեանց անցուց. եկեղեցին ջանաց աշխարհականացնել, և ըստ կեղրենոսի վկայութեան՝ չոն պարը ներմուծեց, հաւատացեաները աւելի ևս ձգելու պատրուակով:

Միքայէլ Գորդիկ (1134-1143) վերջինն է իր ազգայիններէն՝ կ. Պոլսոյ եկեղեցական զահուն վրայ:

Բիւզանդիոնի հայ իշխանազուններու այս զասակարգէն է Վարդան Գևորգը: Յունացած կը թուփ դաւանանցով և զգացմամբ: Ծանօթ չէ թէ կողաւոյն մէջ հաստատուած հայ զաղթականութեան մը կը պատկանէր ան, թէ միայն իրը հովիր ապրեցաւ հոն:

Վարդանի երկասիրութիւնը. — Քորփորի եպիսկոպոսէն միակ գրութիւն մ'հասած է մեզ. Նամակ առ Գերեմենոս պատրիարք:

Այս անուամբ երեք հայրապետ ունեցած է Բիւզանդիոնը. - 715ին, 1222ին, 1267ին:

Գրութիւնը գեռ անտիպ է. կը գտնուի Codex Baroccianus ձեռագրին մէջ (թերթ 28-331):

### ՎԱՍԻԼ. ԱՇԽԱՐՀԱԿԱՆԻ

Կենագրական. — Կ'ապրէր թ. դարու մէջ, Եւրոպացի զիտնականներէն կը կու-

1. Տէ՛ս Քրումպահէր, որ «Բիւզանդական մատենագրութեան» 476 էջին մէջ առիթ ունենալով Codex Baroccianusի վայ խօսենու: Կը յիշէ «Կորիւայի մատրազութիւն» Գորդոնու Վարդանեն հասմակը առ պատրիարք Գերեմենոս (թերթ 328-331): Վարդանեն հանձն կարուելի է նաև Արքանեն մէկնել. Քէպէս այս և Վարդան՝ պարթիւնոյն անուան լեռապահանակն մէկն էն՝ մին հայրապետներէ: Միւսը զօրովարենք նախասրամական:

2. Basilios der Armenier. Գալուք կը յիշէ իր մա-

չուի նա վասիլ Հայազգի: Լաւագոյն կը համարինց «աշխարհազէտ» տիտղոսը յատկացնել իրէն՝ իր բազմաթիւ անուանակիցներէն որոշելու համար: — Իր կեանցներէն բոլոշելու համար: — Իր կեանցներէն երկու բան միայն ծանօթ է. իր ժամանակն և ազգութիւնն:

Վասիլի երկասիրութիւնը. — Հայազգի աշխարհազիրը շարադրած է ցուցակ մը յոյն տէրութեան բոլոր պատրիարքական և եպիսկոպոսական թեմերուն: Այդ գործը — Ծանօթուրի կամ վասիլի կոչուածարդէն ի լոյս ընծայուած է Հենրիկոս Գելցիրէն իրրեկ ամրողացում ի զարու մէջ ապրող Գէորգ կիպրացույ աշխարհազրական «այն ցուցակին՝ որ հռոմէական պետութեան բարպարական բաժանումները կը պատկերէ»:

Վասիլի երկասիրութիւնը՝ ծաւալով փոքրիկ՝ ամենամեծ արժէր ունի պատմական և աշխարհազրական տեսակէտով: Ենդինակը այս անգամ յունացած Հայ մը չէ. Հայաստանի եկեղեցական անկախութիւնը կը յայտարարէ — ինչպէս կը դիտէ Գելցէր՝ կեսարիոյ թեմին տակ Մ'եծ Հայոց ոչ մէկ քաղաք նշանակելով:

Իր երկը գրական յատկութիւններէ զուրկ է, ծանօթաբանեալ ցուցակ մ'ըլլալով միայն՝ թէ՛ նիւթովն և թէ՛ ձեռվը: Նմոյշ մը՝ գործին վրայ զաղափար մը տալու համար.

### ԳԼՈՒԽԻ ԹԵՄ Բ ՀԱՅՈՑ

#### (Եպիմիպոս) Սեբաստիոն

ա. (եպիսկ.) Սեբաստոպոլսոյ  
բ. Նիկոպոլսոյ  
գ. Շատաղոլու

սին Գելորդ Կիպրացոյ հրատարակութեան մէջ, տէն Ներածութիւնը, Քրումպահէր, էլ 418:

8. Georgii Cyprii «Descriptio orbis romani» editio, praefatus est, commentario instruxit Henricus Gelzer, Lipsiae, MDCCXC. — Գէլցէր ոյն հրատարակութիւնը մաս կը կազմէ «Bibliotheca scriptorum et romanorum teubneriana»յի:

4. Կ'ամ կը նշանակուի թեմին մայրապետք, յետոյ թէ ինչ կար ունին գերինոյն սոսրապարզաւ բաղադրականութեան ներուն:

գ. Կոյսնիոյ  
ե. Բերբսսէսի

ԳԼԽԱԽՈՐ ԹԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ  
(Եպիփակ.) ՄԵԼԻՄԻՇԻ

ա. Հարթի  
բ. Կողուսիսի<sup>1</sup>  
գ. Արարիսոսի  
դ. Արփարտիչսի<sup>2</sup>  
ե. Կոմանայի

ԳԼԽԱԽՈՐ ԹԵՄ ԿԱՊՊԱԴՈՎԿԻԹ

ա. Արքոնի Հրմուկներու  
բ. Նիւսի  
գ. Թէորոսուպօլուսոյ Հայոց  
դ. Կամովիշանու  
ե. Կիսկիզոսի

Գելցերի հրատարակութեան կ'ընկերեն հմտալից ուսումնասիրութիւն մը և նոյն պիսի ծանօթութիւններ՝ որ զայն անհրաժեշտ կ'ընեն Հայաստանի աշխարհագրութեամբ եւ եկեղեցական պատմութեամբ զրադարձներուն։ Յատուկ անուններու ցուցակ մը կը զիւրացնէ աշխատութիւնը ։ Կը զարդարեն զայն չորս ցարտէսներ, որոնցմէ վերջինը կը ներկայացնէ Զորրորդ Հայաստանը՝ Մ'օրիկ և խորով թագաւորներուն միջն կնքուած դաշնագրութենէն յետոյ<sup>3</sup>։

ԳԱԲՐԱՍ ԸՆՏԱՆԻՔ

«Գարբասներու Հայկական ընտանիքը՝ որ Տրապիզոնի մէջ անկախ դիրք մը ձեռք բերած էր իրբեք իշխանք խաղուեաց և որ սերած էր Տարօնի հին իշխաններէն ։ (Գելցէր)<sup>4</sup> անուամբը երբէք գուշակել պիտի չտար իր հայկական ծագումը։

1. Անշուշա Կոկհան, որ ացորուցեցա Ռոկերեան։  
2. Աչ անշուշա Ալյորտա, որ չը կրնար Մելիսին էիր իշխանութեան սոսկ եղան ըլլաւ, այլ թերեւ համանու բաղաց մը կապաղովիթօյ՝ որոն թագաւորներ շատեր Արփարտիս կը կուտիի։

3. Ասամի աշխարհազէտի մասն շատեաւը կը գրէ Քրոմամահէր. (էլ 418). «Եկեղեցական խմբագործ մը (Գելորդ կիսկացուց զորք) յետոյ լրացուց՝ զեխաւորապէս Կոստանդնուպոլուսոյ թեմէրն ընդդիկող եկեղեցական ժամօրութեանց էնս, զոր իններորդ զարու առաջին քա-

վերջին դարերու մէջ այլ ևս Մամիկոնինեանց չէին որ կ'իշխէին Տարօնի, անոնց գաղթած էին կոստանդնուպօլիս՝ իրենց հայրենի գաւառը Բագրատուննեաց թողով։

Կարեկի՞ է ենթադրել թէ այս Բագրատուննեաց մէկ ճիւղն էր որ Տրապիզոն հաստատուեցաւ, գերիշխող զիրք մը ձեռք բերաւ և ուրիշի երկրին մէջ՝ Խորինեանց նման՝ անկախ իշխանութիւն մը հիմնելու հետամուտ եղաւ։ Այսպէս մեկնելու համար հարկ է ենթադրել թէ Գարբաս «Բագրատ» անուան տառական յեղաշրջումն է որ յաճախ կը պատահի ժողովրդեան լեզուին մէջ։

Գարեկանը անունը՝ որ աւելի մերձաւոր կը հնչէ Գարբասի, բոլորովին մերժելի է այն պատճառաւ որ Գարեղեանց երբէք չիշխեցին Տարօնի, իսկ Գարբասներուն Տարօնէն եկած ըլլալը ակներեն է անկից՝ որ Գրիգոր Գարբաս՝ «Տարօնէցի» տիտղոսով կը յիշխատակուի պատմիչներէն։ Իններորդ զարու մէջ կը գտնենց Ախունցի իշխան մը՝ վկասակ Գարբաս անուամբ, որուն կը հարսնացնէ Աշոտ Ա իր աղջիկներէն մին։ Այսպէս կար Բագրատուննեաց ճիւղ մը՝ որ կարող էր Գարբաս մականոնը կրած ըլլալ իրենց նախածօր անուամբ։ Բիւզանդացից այս անունը Գարբաս պիտի գրէին, ինչպէս Գուրգենը կը գրեն Գուրցուսաւ։

Այնէնք համանականը այս կը թուի մեզ՝ կարեկի մեկնութեանց մէջէն։ վասիլ թ.ի ժամանակ (976-1024) կը յիշուի կոստանցին Գարբաս, Միքայէլ Պաֆլագոնացիին ժամանակ՝ (1034-1041) Միքայէլ Գարբաս՝ որ կայսեր դէմ զա-

որդին շարադրեց վասիլ Հայոցքին։ Դժբաղդարար շատ ացաւաբառ ձեռք զասած են մեզ այլ եկեղեցական - աշխարհական կրինակ զործերը».

4. Արքացաւը թիւզանակն պատմուեամ, 1203.

5. Տէս Զամշէն, Բ, էջ 676.

6. Զինք զատեր թէ ինչու Գարեկուն կը զրէ, մինչդեռ Աննա Կոմինն իր Արքային պատմագրութեան մէջ՝ (Գելորդ Ա, էջ. 9, էջ 417 ըստ ապ. Նիկողոսի) Գարբաս կը զրէ։

ւազրութիւն մ'ըրաւ, Ալեքսիս Ա.ի ժամանակ՝ այլ ոմն Միքայէլ Գուրբաս որ ասմուսնացաւ կայսեր երրորդ աղջկան՝ Եւգոկիայի հետ<sup>1</sup>:

Սակայն այս ընտանեաց ամենէն նշանաւոր անձնաւորութիւնն եղաւ Թիւղոր Գարբաս, ժամանակակից Ալեքս Ա. Կոմնենի (1081-1118): Անտա պատմագիր իշխանութիւն կ'աւանդէ թէ նա «ամենանըշանաւոր եղած էր զինուորութեան մէջ, խելացութեամբ և քաջութեամբ քան զամէնը քերազանց, ոչ մէկ գործ եղած էր նոյն իսկ ամենափորը՝ որուն ծեռնարկէր և չյաջողէր»<sup>2</sup>: Անչուրեան թուրքելը տիրած էին Տրապիզոնի. Թէոդոր Գարբաս յազից անոնց և հալածեց երկրէն: Վրաց Դաւիթ թագաւորը, 1089ին զահ բարձրացած, շրջակայ երկիրներուն տիրելով հստակ մինչև Տրապիզոն, Թէոդոր ես մըզեց նաև Վրաց գոնդերը<sup>3</sup>: Իր զէնքերու յաջողութեան վրայ վստահ, թիւզանդիոնի կայսրէն անզամ անվախ, Տրապիզոնի անկախութիւնը յայտարարեց, ինքինը անուանելով «Խաղսարաց իշխան»: Ալեքս կայսրը որ չէր ուզեր ոչ իր տէրիշ տէրութիւն մը և ոչ ալ ներքին պատերազմ ունենալ՝ «Խաղստեաց իշխան» տիտղոս հաստատեց՝ ապստամբութիւնը օրինաւոր երեոյթի մը վերածելու համար: Եւսոյ Թէոդորոսի Գրիգոր տղան կ. Պօլիս բերել տուաւ իր Մարիամ աղջկան հետ ամուսնացնելու համար. բայց որովհետև Մարիամը հինգ տարեկան ալ գեռ չկար և Գրիգոր զրեթէ հասակակից էր անոր՝ պէտք էր սա արքունեաց մէջ սպասել մինչեւ որ ամուսնութեան ժամանակը զայ:

Թէոդոր ըմբռնեց՝ թէ նենզաւոր ձևով մը իր որդին պատանդ առնուած էր կայսերմէն, ամուսնութեան պատրուակը ընդունայն հանելու համար՝ ինքն ևս հնարք մը զտաւ. կայսրը Ալանաց ազգէն ընտրած էր կայսրութիւն՝ իրենէ անուամբ. Թէոդոր՝ իր առաջին կնոջ մեռնելին յետոյ՝ ամուսնացաւ Ալան աղջկան մը հետ՝ կայսրութեոյն այնքան մօտ ազգական՝ որ եկեղեցական օրէնքներու համեմատ այլ ևս անկարելի էր Գրիգորը կայսեր աղջկան հետ ամուսնացնել: Եւսոյ Պօլիս զալով՝ զրուանքի պատրուակով իր որդին ֆարբուարաւ. հոն՝ անոր վարժապետները խարելով՝ իր նաւուն մէջ առաւ որդին. բայց Պաֆլազոնիոյ մէջ կայսեր ուղարկած նաւը հասաւ իրեն. Թէոդորոս ստիպուեցաւ ի նկատի առնուլ կայսեր խոստումներն և սպանալիքները. Գրիգոր Պօլիս բերուեցաւ, ամուսնացաւ վեցամեայ աղջկան հետ, շարունակելով ուսման դաս առնել ներքինիէ մը, իսկ կայսերմէն՝ պատերազմի, Դաղմատիոյ գաշտերուն մէջ: Ալրէ<sup>4</sup> Հայոցին՝ Հիւմակերուփուլոս Փրանսացոյն հետ դաս մը նիւթած էր կայսեր դէմ՝ բայց ձերբակալուած. Գրիգոր առանց ուրիշի փորձէն սարսափելու, հօրը զալոնի թելազորութեամբ զօրավարներու հետ միացաւ իր փախուստը ապահովելու համար. մատնիչ մը գտնուեցաւ անոնց մէջ և Գրիգոր տարուեցաւ Փիլուպպովիլս՝ դղեակին մէջ բանտուելու<sup>5</sup> (1091):

Կայսրը Գրիգորի և իր աղջկան պապական ընել տուաւ՝ և անոր տեղ Տրապիզոնի կառավարիչ անուանեց Դարատենու անուամբ մին: Միայն տարիներին յետոյ, 1104ին անհանգարտ իշխանը ըստ

1. Տէ՛ս ասոնց մասին Ducange, Familiae byzantinae հա. XXI, էջ 148.

2. Ալեքս կոմնեն, Ա. Հա. 9, էջ 417.

3. Տէ՛ս Գրամմարիոն «Պատմութիւն Տրապիզոնի կայսրութեան» (Geschichte des Kaiserthums von Trapezunt, verfasset von Jac. Ph. Fallmerayer, München, 1827) էջ 18-19. - Այս գերանացի գրականը ասոնց ոչ դեեւու որ Գարբաս ի վերին Քաղաքաց էր, ինչպէս կ'ըսն Աննա կոմնեն (Պ. 9) այսինքն ի խոզիցաց, Թէոդորը քաղցէացի էր կարէ և Գարբաս

անոնց կը մեկնէ քաղցէական գնաբար բառով, որ կը նշանակէ ուժեղ, գորաւոր, յաղթկան, (Տէ՛ս էջ 19): — Գրուրա անոնց արքու վերաբերեամ մ'ունի այս բառի համ: — Քաղցէական ծանումը բալորդին սփառէ, որովհետ Թէոդոր որդին՝ Գրիգորը «Տարօնեցի կը կրուի շառանակ»:

4. Ալեհուս Վահենուս-

5. Տէ՛ս Ալեքս կոմնեն, Ա. Հա. 417. - Լապոյ, 15, էջ 255. - Ֆալլմերայը, էջ 19.

բաւականի խրատուած նկատելով՝ Ալեքս կայսրը զինք Տրապիզոն ուղարկեց՝ իրը « իշխան Խաղուեաց » : Ապստամբութեան դրոշը բարձրացուց նա՛ նոյն իսկ ճանապարհին վրայ<sup>1</sup> . իր նախողը և կայսեր կուսակից պաշտօնեաները բանտեց Անկիրիոյ մօտ գտնուող դղեակի մը մէջ. դաշնաղրեցաւ կապագովկիոյ Դնիչման թիւրբմէն սուլթանին հետ, և չնանցուուժելով որ իր մայրաքաղաքին մօտ իր դէմ պատերազմելու գան գնաց դէպ ի կոլոնիա դղեակը իր դէմ կու զար իր ազգականը Յովկաննէս Տարօնեցի, որ յունական և քրանսական գունեկրու զօրաբաժին մ'ուղարկեց Գրիգորի դէմ. աւելի իր կրբերու թափին հնազանդող քան տրամաբանութեան, Գրիգոր դէպ ի կոլոնիա տանող ճամբան կայսերական զօրցերէ փակուած տեսնելով՝ կոռու փողը հնչեցուց և յարձակեցաւ յաղթուցաւ, գերի բանուեցաւ, բերուեցաւ Պօլիմ՝ ուր մօրուքն և մազերն ածիլելով փողոցներու մէջ շըրջեցցին, յետոյ բանտեցին: Աչ տանջանընկը և ոչ մահուան երկիւող կրցան Գրիգորը խոնարհեցնել. ներում խնդրելու տեղ՝ կայսրը և մէծամեծները կը նախատէր բանտին մէջ, ապստամբը պիտի կուրացնէն եթէ Յովկաննէս Տարօնեցին՝ զինքը ձերբակալողը՝ չմիջամտէր. զինուորականի պարտը կատարելէն վերջ՝ ազգականի պարտը կատարեց նա, ինդրելով՝ կայսերմէն որ շնորհուի իրեն Գրիգորի աչքերուն լոյսը:

Ժամանակը հետզհետէ հանդարտեցուցած ըլլալով Գրիգորը, զջացած ըլլալը յայտնեց, հանուեցաւ բանտէ, Տրապիզոն

նի կառավարիչ անուանուեցաւ (1108): Միշտ անզուակ և անխոհեմ, խորհեցաւ այս անզամ փոքր Հայքի մաս մը աշխարհակալելով իր տէրութիւնն ընդպարձակել. դաշնակցեցաւ կամախու ամիրային հետ. Մալաթիոյ Սելչուքեան ամիրային դէմ պատերազմ մղեց. զերի բանուեցաւ, բայց 30,000 տրապիզոնեան ուկի տաւով ազատեցաւ<sup>2</sup> (1119):

Գրիգորի յաջորդեց իր որդին կոստանդին Գարբաս<sup>3</sup>: Ալեքս կայսերը՝ տէրութիւնը ապահովելու համար Գարբաս ընտանիքն որուն մէջ ժառանգական կ'երեկ յեղափոխական զգացումը՝ զինքը Փիլափելիոյ դուքս անուանեց, բայց Յովկաննէս (1118-1142) կայսեր ժամանակ կարողացաւ Տրապիզոն անցնիլ, կոստանդին դաշնակցեցաւ կապագովկիոյ թիւրբմէն Սուլթանին հետ և իր նահանգին անկախութիւնը յայտարարեց:

Մանուէլ կայսեր ժամանակ (1143-1179) Խալուիրը նուանուած կը գտնանց և Գարբաս ընտանիքը ամէն կողմ ցրուած, չենք գիտեր թէ ինչ դէպի հետևենքով: 1160ին Տրապիզոնի վրայ կ'իշխէ Նիկեփոր Պալէլուզ:

Բայց Գարբաս ընտանիքը շարունակեց նշանաւոր անձնաւորութիւններ տալ. Մանուէլ կայսեր հրամանով՝ Միհրայէլ Գարբաս պնտական զօրցերով իկոնիոյ Սուլթանին դէմ գնաց. նոյնը պատերազմեցաւ նաև Հոնֆարներուն դէմ. ուրիշ Գարբաս մը իկոնինի Սուլթան Մասուֆ բանակներուն կը հրամայէր<sup>4</sup>: Կոստանդնուպոլիսուույ առումէն վերջ՝ ուրիշ յոյն իշխաններու հետ Յովհաննէն Գարբաս Ֆլորանսա

1. Գրիգոր, որուն անուան հետ ոս Տարօնեցի արքա կը գործնուի զին և նոր պատմէներէն, ինուն էր Մերայէլ Տարօնեցոյ, որ անմանած էր Մանուէլ կոմիտոս կայսեր Մարիտ ազգական համ. (Տէն Ըստացուց, Ֆամիլիա բyzantina, XVII, էջ 144, լուսու, 15 հունիս թ 388): - Ուղարկի յիշտականէ չէ թէ այս Գրիգոր Տարօնեցին նոյն թէշտորի Գրիգոր որդուն հետ, բայց անոր Տրապիզոն ուղարկուին իջը կառավարիք, թէշտորի որդուն կայսեր, իշտորի որդուն կայսեր աղջկան համ ինսաման թիւն կիցելը ինչպէս Մերայէլ Տարօնեցին Մանուէլի ազգական հետ, և բոլոր պարագայք իրաւունք կու տան

2. Ֆալէկըյէր, էջ 20:

3. Նիկեփոր, էջ 22. կինամոս. — Ֆալէկըյէր, էջ 20: — Այս թէշտուն՝ կոստանդնիք Գրիգորի որդին կը համարի, միշտէն Դուօնց. Familiae byzantinae, էջ 148, կոստանդնիք Գրիգորի եղայոյ կը համարի. — Ֆալէկըյէր կ'անդամանայ կոստանդնիք Փիլափելիոյ դուքս անուանուիլը:

4. Ֆալէկըյէր կ'ինթարէ՝ Տրապիզոնի մէջ հանուանով:

5. Ֆալէլ, էջ 21:

անցաւ և շատ սկրով ընդունուեցաւ կա-  
րուսու ի. թագաւորէն՝ որ թոշակ ալ կա-  
պէց իրէն՝ Այսպէս թագրատունեաց մէկ  
ճիւղը կ'երթար Թրանսայի մէջ վերջա-  
ցնելու իր խրոխտ զոյտվիւնը. թէ ինչ  
եղան նոյն տոհմի միւս ընտանիքները՝ ան-  
յայտ է:

Գարբաս գերդաստանը բիւզանդական  
մատենագրութեան ընծայեց նաև հեղինակ-  
ներ, ասոնցմէ հնագոյնն է

1. ԳՐԻԳՈՐ ԿԱԲԲԱԼԱ. — կենսագրութիւնը  
ըրինք արդէն. սուրէն զատ գիտէր զրիչն  
ևս գործածել իրքէ զէնք: Իրէն կ'ընծա-  
յուի զրական յատկութիւն մը՝ յարմար  
իր մրգկոտ նկարագրին. — երգիծաբանա-  
կան աւիւն:

1107ին՝ երբ ապատամրութիւն յայտա-  
րարեց՝ կայսրը սպառնալիքներ և խոս-  
տումներ զրեց իրեն, հնագանդութեան յոր-  
դորելով: Գրիգոր իրքէ պատասխան ու-  
ղարկեց քաղաքական պարաւագիյրը մը  
ուր տէրութեան բոլոր նշանաւոր անձնա-  
ւորութիւններն և պաշտօնեայները կը հեգ-  
նէր մի առ մի՞:

Պատմաբանները անշուշտ պիտի փա-  
փագէին նոյն դարու անձնաւորութիւնները  
ճանշնալ այս զրբի մէջն՝ զրուած կու-  
սակցական ուղուվ՝ բայց հետաքրքրական  
մանրամասնութիւններով. — ամէն ջանք ի  
զործ զրուած կը թուի՝ պարսաւագիրը  
շուտով անհետ ընելու համար:

2. Միքայէլ Գարբաս, ժամանակակից Մի-  
քայէլ Ը. (1261-1283) թողած է 1400  
նամակ, զուրկ գեղեցկութենէ, պատմա-  
կան ու է արժէքէ ու լի կրկնութիւննե-

րով: Հեղինակը սակայն մեծ հիացող մ'ե-  
ղած է իր այդ գրութիւնաց, որոնց անկո-  
րուստ մնալուն հետամուտ եղած է:

Յ. Յովհաննես Գարբաս թողած է մեզ ճառ  
մը՝ «ի մուտս ամենատուրք Տիրահայք մե-  
րոյ ի սրբութիւն սրբոց»: ի լոյս ընծա-  
յուած է արդէն 1831ին՝:

Այս հեղինակները մատենագրութեան  
մէջ անցած են փոքր գրութիւններով. —  
բայց եթէ հնութիւնը պէտք է աւերակնե-  
րով դատել՝ զիւզ անուան անգամ արժա-  
նի պիտի չըլլան ամենէն հսկայ քաղաց-  
ները:

Հ. Կ. Տ. Սականաս  
Շարայարելի

## ՊՐՈՖ. ԼԵՄԱՆԻ

Նիւթեր՝ Հայաստանի հնագոյն պատ-  
մութեան.

Միկենեան քաղաքակրթութեան մէջ  
թունականն և Նախայունականն խառն են:  
Նախայունական կամ ոչ-հնդկագերմանա-  
կան տարրը, - ես զայն միրով «կարիխական»  
կը կոչեմ, ըստ պատմականորէն կարեոր  
և շօշափելի ժողովրդեան մը յիշեալ «փոքր  
- ասիական» խմբին-ունի էսկան մաս  
մը զարգացման մէջ այն արուեստի, որ  
կը փայլի եգէական - միկենեան քաղա-  
քակրթութեան մէջ:

Իրաւամը շեշտած է ֆուրտովէնկլըր, թէ  
Յոնիացւոց քաղաքակրթութիւնն և էու-  
թիւնն (Kultur u. Wesen) մերձաւոր  
խնամութիւն մը կը ցուցնէ Միկենաց-  
ւոցին հետ: Այս կը հիմուի ըստ իս  
մեծ մասամբ այն պարագայի վրայ, թէ  
յունական և «կարիխական» արեան խառ-  
նութիւն Յոնիացւոց քով ամէն ժամանակ  
կենդանի և գործօն մնաց: Իրենց այդ  
խառնուրդը միասին Փոքր Ասիա բերին,

1. Ducange, Fam. byz. t2 148.
2. Անս կոմինա, 1. 12. - Լոպոյ, 15, 389.
3. Քրուզաբէր, Treu, 4 այլն. - Ս. Մարկոսի ձեւ-  
ապարա թիւ 446՛. Միքայէլ Գարբասի նամակներէն  
կը պարունակէ 451 հատ: Քրուզաբէր կը պատէ իր  
յուսախորսթիւնը՝ այդ նամակները մէջ պատմական  
տեղեկութիւններ փնտած ժամանակ: — Սայն բիւզան-  
գագիտան անձնաթիւ է Գեղեց Գարբաս:
4. Boissonerade, An. gr. 3. 71 - 111. Տէս Քը-  
րամականը: